

הַבְּשָׂרָבָה



הַבְּשָׂרָבָה

891.99


U-80

1/2

92 MAR 2011

28 NOV 2013

55845



905-2011


Պըրկէ, ով Տէր, պըրկէ նորէն թուլացած
Թելերն արծաթ մըտածումիս ճըպոյտին,
Եւ վաղեմի ջութակն հոգւոյս դիւրազգած՝
Կենդանութեամբ թող ճոռողէ վերըստին:

Լեցուր, ով Տէր, լեցուր կուրծքն իմ սա դատարկ՝
Անմահական գինուոյ հըզօր ոգիով,
Եւ թող այս օր դանդաղ սըրտի ամէն զարկ՝
Դառնայ մէյ մէկ երգի կոհակ ծով առ ծով:

Իմ ներսիդիս դեռ մըրափող սերմեր կան.
Զի մարզըւած արուեստ ունիմ տակաւին,
Որ կը սպասեն յուզումնալի ներշընչման
Հոգեթափանց ճաճանչներուն արեւին:

Ով Տէր, այս օր վերածէ զիս տաճարի,
Մարմարակերտ եւ ընդարձակ եւ տոկուն,
Ու թող այնտեղ յաւերժօրէն երկարի
Խոր արծագանգն իմ նորանոր երգերուն...





**Բուրեան սրտով, խոնարհ հողուով
Եւ ճակատով երկիւղած,
Աշա դռնակն ես կը բանամ
Իմ մրտածման պարտէցին,
Խորհըրդածուի կանգնած մինակ
Ուր կ'ըսպասեմ անձկագին,
Այցելութեանդ եւ օրէնքնքիդ,
Պարտէզներու ով Աստուած :**

**Որպէսով սա ըլլայ անեղծ
Եւ հաճութեանդ արժանի,
Քու պարգևեած պարտիզպանի
Արուեստովն իմ նըրբագոյն,
Առաւօտեան մըթընչաղէն
Մինչեւ բացուիլն աստղերուն
Սերմաներ եմ լոկ ազնիւ ծառ
Ու ծաղիկներ գեղանի :**

**Միրդերն հիմա արեգակիդ
Համբոյրներովն հասունցած,
Եւ ծաղիկներն աստեղներուն
Տենչովն առկայծ՝ զերթ ճըրագ,
Կը տարածուի իմ հոգիի
Եւ իմ սըրտի բերքն համակ,
Ըսկունէ զու եւ օրէնէ զայն,
Պարտէզներու ով Աստուած . . .**

ՏԱՐԱՌՈՒԹՅԱՆ

Փառք քեզ, ով Տէր ամենակալ,
Որ հողեղէն մարմնին այս մունջ՝
Շընորհեցիր աստուածարեալ
Քու տեսքէդ տեսք եւ շունչէդ շունչ:

Փառք քեզ, ով Տէր, փառք յաւիտեան
Որ երբեմնի չէնքն այս խաւար
Զարդարեցիր իմացական
Կանթեղներով աստեղափառ:

Եւ գըթութեամբ տրւիր անոր
Համըր հոգւոյն վրճիտ հընչում.
Տրւիր սիրու մը քընարաւոր,
Հաւատք եւ յոյս եւ ներշնչում:

Օ, Աստուած իմ, թող որ յայնժամ
Սա ըլլայ քեզ բընակարան,
Զի կը փըւչի չէնքն էն փարթամ
Առանց տիրոջ բընակութեան . . .

ՀԱՅԱՍՏԱՆ

Նա որ կերտեց կաւէ չէնքն այս կենդանի,
Որ իմ թրթռուն էութիւնս է բովանդակ,
Եւ սիրելով նըկատեց զայն անապակ,
Իր իսկ անձի բընակութեան արժանի.

Նա որ հիւսեց թիթեռի թեւ ու փետուր,
Ծաղիկի թերթ, ձիւնի փաթիլ, ծիածան,
Փոսուայի մէջքի գօտին լուսաման,
Եւ սոխակին տաւղի լարերն հեշտալուր.

Նա որ դըրաւ ամբողջ աշխարհ ձեռքիս տակ,
Որպէս հըլու եւ գեղանի աղախին,
Եւ պարզեւեց արեւ ու աստղ ու լուսին,
Իր անսահման գուրգուրանքին նըշանակ.

Ինչո՞ւ պիտի նԱ թըւի ինձ ահարկու,
Երբ ճշմարիտ հանդիսատի ժամն հնչելուն,
Գորովանքով մարելով լոյսն իմ հոգւոյն,
Կանչէ ինձի իր գըրկին մէջ նընջելու...

ԳԱՐԱՎ ԱՍՏԱԲՇԱՅՅ

Գառն Աստուծոյ համբերատար,
Դու որ այնքան հալածուեցար
Ամբոխներէն ատելավառ,
Մինչ հաւատքով եւ անվարան,
Ծանրաբեռ խաչն ուսիդ վըրան՝
Ելար բարձունքն անմահութեան,
Տուր մեզ այս օր կամք ու կորով,
Որ մեր վըզի պարտքն անգորով
Տանինք եւ մենք նոյն հաւատքով:

Գառն Աստուծոյ երազունակ,
Դու որ հազար փըշապըսակ,
Եւ ըստացար կողիդ նիզակ,
Մինչ սիրազեղ ու տըխրամած,
Լնդունեցիր անդին խաչուած
Աւազակի աղերսն ու լաց,
Տուր մեզ այս օր սէր անվըթար,
Որ նոյն սիրով սիրենք զիրար,
Եւ սիրենք Քեզ արժանաբար:

Գառն Աստուծոյ հըրաշափառ,
Որ թափեցիր արիւնդ արդար,
Մեր անդարման մեղքին համար,
Թոյլ տուր որ մենք այս օր նորէն,
Մաքրըւած հին մեր մեղքերէն,
Ապրինք Քեզ հետ գիտակցօրէն,
Եւ ըլլաս մեր Տէրն այսօրուան,
Մեր միակ յոյսն ըլլաս վաղուան,
Ու մեր վերջին տունն հանգըստեան...




Հոս, այս ամայի ովկիանի ափին,
Զեռքը ծընօտիս՝ կը նըստիմ մինակ,
Հեռուն կը սահի նաւ մը մեղմագին,
Իրիկուան մեռնող տըխուր լոյսին տակ:

Իրիկուան մեռնող տըրտում լոյսին տակ,
Ճերմակ առագաստն այդ մեկնող նաւին,
Մընաս բարովի որպէս թաշկինակ՝
Կը ծըփայ լըռիկ եւ կարօտագին:

Կը ծըփայ լըռիկ եւ աղերսագին,
Անդարձ մեկնողի կարօտն այդ թըշուառ,
Աչքերս արցունքով յանկարծ կը լեցուին,
Զեմ գիտեր ինչո՞ւ եւ որո՞ւ համար:

Զեմ գիտեր որո՞ւ եւ ինչո՞ւ համար
Այսպէս սըրտաբեկ կուլամ գըլխահակ,
Երբ նաւ մը հեռուն կ'երթայ մեղմագար,
Իրիկուան մեռնող տըժգոյն լոյսին տակ...



Թոյլ ու թեթեւ վերցուցին զայն ու տարին
Արպէս պոր մը երազուն
Կուրծքին վըրայ խունկի կապոյտ պարոյրին.
Շարականի զեփիւոին մէջ օրօրուն
Ծաղկի մը պէս առին տարին տրտմագին:

Ու խորհեցայ
Թէ ինչպէս

Յանկարծ փըրթած մանեակի
Մետաքս թելին վըրայէն

Մարդարիտ մը կը սահի: —
Շարականի ցողերուն մէջ լուսագէս

Աստըղ մ'չը նա դալկահար.
Մանկան կոսէն կաթիլն առաջին.

Ժըպիտն էր նա երազի մը շըթունքին,
Զոր ուսամքարձ

Եւ անդարձ
Առին տարին լալագին...

90.5 - 2011



ՎԼՇՆՇՆՇՆ

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Խաչակնքեց քահանան,
Պատգամելով անքասիր
Խորհուրդն իսպառ կորըստեան:

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Դուն՝ որ երէկ տակաւին
Շունչն ու պատկերն ունէիր
Տիեզերքի Արարչին:

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Մինչ կ'ապրի հողն յաւիտեան,
Եւ աշխարհներ լուսալիր՝
Շիրմիդ վերեւ կը շողան:

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Մինչեռ պաստառ ու մատեան,
Եւ թէ արձան քարուկիր՝
Դարէ ի դար կը տոկան:

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Ի՞նչ է իմաստն անքընին,
Կամ նըպատակն այս անծիր
Կառուցումին, քանդումին:

«Հող էիր դուն՝ հող դարձիր».
Կը կրկնէ սիրտս յարաժամ,
Մինչ մանկան պէս ծընրադիր՝
Ես կ'աղօթեմ ու կուլամ...

ԱՐԵՎԱՐԵՎԱՐԵՎ

Մի՛ լար, տըղաս, մի լար այդպէս հեկեկալէն,
Գիտցիր որ լացն անցեալն երբեք ետ չի բերեր.
Սըրբէ աչերդ ու ցընծագին ժըպտէ նորէն.
Այն որ գընաց՝ սիրոյ միայն նախարանն էր:

Ծածկէ աւերն այդ երազիդ ողբերգական.
Բախտի վախճանն եւ ոչ մէկ աչք գեռ չէ տեսած.
Ի՞նչպէս կըրնաս՝ առանց վըշտի գիտակցութեան
Ըմբոշինել այն՝ որ պիտի գայ վաղն անկասկած:

Եւ տըրտմութեան ինչո՞ւ գերին ըլլալ երկար,
Երբ ցընծութեան կ'անցնին օրերն որպէս երազ.
Եղիր հըպարտ այդ առաջին վըշտիդ համար,
Սըրբէ աչերդ ու հըրճուէ դուն, հըրճուէ, տըղաս...



Մենէ մէկուն պիտի անշուշտ վիճակուէր
Խըմել լեղի ըմպելին այս բաժակին.
Թէ քեզ համար չ'արտասուէին իմ աչեր՝
Դըլխիկըդ քու պիտի հակէր լալագին:

Թէ ես մինակ չի քալէի այս ճամբէն,
Տատասկներէն արիւնելով իմ ոտքեր,
Պիտի խոցէր քեզ մենութիւնն այն ատեն,
Եւ ինձ համար պիտի քու կուրծքն հառաչէր:

Կը վերյիշեմ անվերջ նինջն այն երջանիկ՝
Որ կը խրփէ աչքերըդ քու լացին դէմ,
Որ երազն այդ, սրտիս աստղը մէկ հատիկ,
Կը պըլպըլայ խաւարին մէջ այս դըժիսեմ:

Թող ես խըմեմ դառնութիւնն այս ցըմըրուր,
Բայց մէկ խորհուրդ պիտի անդուլ քաղցրանայ,
Որ դու կ'ապրիս խաղաղութիւն խնկարոյր,
Եւ ես կ'առնեմ այս ծանըր խաչն իմ վըրայ...

ՍՓՌՓԱՆՔ

Թող այս ըլլայ քեզ ըստովանք ով վըհատ,
Եւ վէրքերուդ համար ըլլայ բալասան,
Աշխարհի մէջ ապրող եւ ոչ մէկ անհատ՝
Ունի պատնէշ կըսկիծին դէմ ու մահուան:

Յիշէ որ հին հաւատքն է ճիշդ առ յաւէտ,
Եւ երկընքի մարդերուն մէջ արգաւանդ՝
Դեռ կը խայտայ կեանքի արիմն արփաւէտ,
Ու կը ծաղկին մոլորակներ աղամանդ:

Ցոյց տուր վշտերդ համբոյրներուն արեւուն,
Ցոյց տուր լուսնին կամ աստղերուն կամ հովին,
Երբ ընդունայն, ալ կը տիսրիս պարտասուն,
Գըլուխտ հողի դի՞ր սընարին զովագին:

Ամէն կըոնակ կը ժառանգէ մէկ հատ քար,
Շահերն ամբողջ պիտի իսպառ կորաըւին.
Ալ բարձ չըկայ սա բարձէն զատ փըրկարար՝
Ուր հանգչեցաւ խոցուած գըլուխն Յիսուսին...

ԽՂԱԴՐԱՇԽՎՐԻՒՆ

Պատկառելի բարձունքներէն խընկագոյն՝
Մէկիկ մէկիկ կը թոռմին
Լոյսերն Աշնան խորանին,
Տիեզերքի անհուն դասէն փալմբլուն՝
Կ'անցնի կ'երթայ փարթամ թափօրն օրերում։

Լուռ ու տրտում կ'անցնի թափօրն անվախճան,
Օ՛ դաշտերու մանկլուիք,
Մաղիկ, թիթեռ ու թռչնիկ,
Կ'իջնէ խաւարն եւ լրութիւնն անսահման,
Հարկ է ելնել ու հեռանալ յաւիտեան։

Հարկ է ելնել ու հեռանալ անտրտունջ,
Մելամաղծոտ լոյս հոգի,
Խորշակահար սերմ կեանքի,
Փոշիանալ, երթալ, երթա՛լ լուռ ու մունջ
Խոնարհելու հոն Աստուծոյ գահին շուրջ...

ԽԱԲԿԱՆՔ

Յերեկ ատեն՝ կեղծ ու պատիր խաղերով,
Գիշերն ի բուն՝ սին երազով կ'ապրի մարդ,
Եւ դաշտն ինկած ինչպէս թեթեւ շիւղ մը յարդ՝
Թիո ու անկում կուտայ անոր ամէն հով։

Ժըպտուն դէմքեր՝ կը ցոլցըլան խինդ ու սէր,
Զերթ ձըմեռուան ճանագայթներն աբեւին.
Անուշ խօսքեր՝ որ ճշմարիտ կը թըւին՝
Խարուսիկ են ինչպէս գարնան զեփիւոներ։

Կրնան աչքեր դառնալ լացի գետակներ,
Կուրծքեր կրնան միշտ հառաչել աղեկէզ,
Ու տակաւին անհունօրէն խարել քեզ.
Ո՞ր սլղտոր գետն իր յատակն է ցոյց տըւեր։

Ո՞չ մէկ անձի հըպարտութիւն հիմ չունի.
Ոչ մէկն է վատ, ոչ միւսն է լաւագոյն.
Ամէն մէկ մարդ ունի հէք դէրն իր ուրոյն,
Եւ ողջ աշխարհ՝ մէկ խօլ խաղն է ունայնի...

ՕԵՏՏՈՒՅՆՈՂ

Մենք հըմայուած ճամբռդներ ենք, ես ու դուն,
Որ կը քալենք եզերքն ի վար ովկիանին,
Դէպի կախարդ մեր հանգըրուանն անանուն.
Ուխտաւորներ ճշմարտութեան խորանին:


Մենք որ բոլոր ուշիմ հարցերն հարցուցեր,
Ամէն տաճար այցելեր ենք անձկագին,
Եւ սերտեր ենք ուսումներու ամէն սեռ,
Հիմա վըշտով մենք վերջ կուտանք մեր հարցին:

Բընութիւնն է բիրտ ու հըզօր Մետուաս,
Որ մեզ կ'օրրէ նայուածքներով հոգեթով,
Եւ ակամայ տրտում դըռնէն մարմարեայ
Ներս կը մտնենք ամէն հարցում մոռնալով...

Աղուոր տեսիլ դժբաղդաբար երազուած.
Անունկընդիր խուլ մեղեղի վշտամած.
Կապոյտն ի վեր բարձրացող ծուխ սընդուսէ,
Տըղա՛ս, նոյնիսկ մարդկային կեանքն այդպէս է:

Առտըւան ցող, գարնան առուակ, կարճ ամառ.
Խոտերուն մէջ խեղդըւած վարդ դալկահար.
Մոլոր ասուալ որ մութին մէջ կը վազէ.
Տըղա՛ս, նոյնիսկ մարդկային կեանքն այդպէս է:

Աղքատիկ չափ, կըծծի կըշիռ, կեղծ ըստակ.
Ունայն շուկայ եւ առ ու ծախ անվաստակ.
Դատարկ ուռկան որ հովին դէմ լարուած է.
Տըղա՛ս, նոյնիսկ մարդկային կեանքն այդպէս է...




Աջ կողմըս էր լիափըթիթ իրիկուն,
Չախ կողմըս էր լուռ ու խաղաղ ծովն անհուն.
Միջեւ երկնի կապոյտին
Եւ բարձունքի արծաթին՝
Արեւ առկախ թըռչուն մըն էր ճռուողուն:

Նըստած մինակ
Տերեւաթափ ծառին տակ՝
Աչքերս յառած հորիզոնի լեռներուն՝
Կ'երաղէի տարտամ երազ մ'անանուն.
Երբ անհունի խաւարակուռ անձաւէն
Սողոսկելէն, հեւալէն
Եկաւ ըստուեր մ'ահարկու,
Ու զերթ հըսկայ սեւ կատու
Յարձակելով անդըթօրէն բըզըքտեց
Եւ կուլ տըւաւ ճառագայթներն այն բեհեզ՝
Որոնք դաշտի չըրերուն մէջ անապակ
Կը ծրփային ծիածանի փըշրանքներու հանդունակ:
Մէյ մ'ալ տեսնես կատղած ըստուերն այդ ահեղ՝
Միջոցին մէջ երթեւեկեց խելայեղ
Պոչն ոլորուն ու երկար
Յորձանք տալով սարէ սար,
Յետոյ փոշոտ թաթարի պէս ահագին՝
Ելաւ երկինք ու փետըրունեց բոց փետուրներն արեւին,
Լքելով զիս անձըրագ
Խաւարին մէջ միս մինակ:

Օ՛հ, այն ատեն սարսափահար դողացի,
Ցիշելով կեանքն ու ժամանակն ամեհի.
Պարպըւեցայ երազներէն իմ բոլոր,
Եւ ըղգացի, սիրելիս,
Որ վըհուկն այդ պիտի յանկարծ յափշտակէր նաեւ զիս,
Թէ չի ցաթեր հեռաւոր
Քու աչքերուդ աստղն հըզօր...

ԱՌԱՎԱՏԵՐԻ



Պիտի այնպէս սիրեն ըզքեղ՝
ինչպէս բոլոր տարրերն անշունչ.
ինչպէս տերեւն արեւակէզ՝
Որ կ'իջնայ լուռ եւ անտրտունջ:

Կամ լուսընկան դողդոջ ու ծեր՝
կապոյտին մէջ առաւօտեան,
կամ արծաթ մուխն որ չի պատմեր
Հըրդեհոտ վիշտն իր ծընընդեան:

Թշուառ հոգի, սիրեր ես դու՝
Տառապելով խոր ու անձայն,
Անըրջանքներդ հեշտ ու աղու՝
Երազեր ես դու ընդունայն:

Ժամանակի խուլ մուրճին տակ՝
Որ կ'իջնայ յար եւ անխընայ,
Քերթըւածի սիրապարփակ
Տողն է միայն որ կը տոկայ:

Սըխալեր ես, տրտում նըւագ,
Փըրթելէն վերջ թրթուուն լարին,
Կը մոռցըւին սէրերն համակ,
Երգերն են որ յաւչտ կ'ապրին:

Երբ կը մարիս դու ինքնակէզ՝
Մոխիրի տակ թաղուած թափուր,
Պիտի միայն սիրեն ըզքեղ
Նըման բոլոր տարրերուն լուռ...

Երբ դըրընփակ եւ անձըրագ
Մահճիս վըրայ կը տարածուիմ
Յոզնավաստակ,
Եւ մենութեան ծանըր շըղթան
Պարուրագին կը փաթթըւի
Սըրտիս վըրան.
Երբ կը յիշեմ նազելաճեմ
Հին ընկերներ ու մոռցըւած
Տաղեր վըսեմ,
Եւ սիրական պատանեկան
Ցիշատակներ շարան-շարան
Միտքս կուգան,
Որոնք անհետ եւ առ յաւչտ
Թառամեցան տենչերուս հետ
Երանաւչտ,
Յանկարծ կրծքիս ցուրտ վանդակէն՝
Թոչնիկն հոգւոյս դուրս կը թըռի
Ողբերգելէն,
Մինչ դիմացի ժամացոյցի
Շըշուկն իսկոյն կը վերածուի
Խուլ զօղանջի,
Ու անխընայ կ'իջնայ, կ'իջնայ
Կեանքի եղեամն իմ յոյսերուս
Գարնան վըրայ...

ԳԻՒՐԱՅԻԻ ՊԼԵՇՏԱՐԱԿԻՐ

Կիսաթափանց վարագոյրն իր քաշեց գիշերն
Արեւին դէմ,
Ու մեղեսիկ սանդուխներէն այդ խորանին՝
Լիալուսինն հագած շուրջառ մ'ականակուռ,
Կը բարձրանայ բազկատարած աղօթելէն:

Պաղատագին շարժուձեւի այդ միջոցին՝
Շուրջառն անոր կը կոծկոծի,
Ու լալագին
Շուրջի փարփառ ջահերն համակ կը մարմըրին:
Բարձրանալով՝
Մոմի լուսեղ բուրգերու մէջ
Երբ դողալէն ծունկ կը չոքի,
Շուրջառն յանկարծ կ'իյնայ ուսէն,
Եւ այժըմ մերկ,
Կարծես քուրմ մը ալեծաղիկ,
Լոյսով կ'օրհնէ քաղքի տուներն,
Մինչ ասուպներ՝
Արցունքի պէս կաթիլ կաթիլ
Կը կաթկըթին իր աչերէն:
Քաղքի տուներն ունկընդիրներ են կըռապաշտ,
Որոնց ըստուար շարքերուն մէջ՝
Հանրակառքերն որպէս ծընծղայ
Ամէն անդամ երբ կը ցընծան,
Աշտարակներն աղօթքներու նրման լրոիկ
Դէպի երկինք կը բարձրանան:
Պաշտամունքի մոգութիւնն այս՝ ցընցեց սիրտն իմ.
Հոգիս դողաց.
Դէմքիս վըրայ կ'ուզեմ իյնալ ու պաղատիլ.
Թող քարանամ ու կըռապաշտ մ'ալ ես ըլլամ.
Աղօթք մը կայ ներսը միստիք,
Զոր լըռութեան լեզուով միայն արտասանել կ'ուզէ հոգիս...

Ակութին դէմ լուսաւէտ,
Ոչ մէկ տենչով երազում,
Եկուր նըստէ ինծի հետ,
Աչերդ յառած քոցերուն.
Ակութին դէմ լուսաւէտ՝
Ոչ մէկ տենչով երազում:

Թող նըստներն ալ դադրին,
Հըլան զըւարթ թէ տըրտում,
Հակէ գըլուխդ իմ ուսին,
Խաղաղութեամբ անպատում.
Թող նըստներն ալ դադրին,
Հըլան զըւարթ թէ տըրտում:

Մի խօսիր դու ոչ մէկ բառ,
Շատ քընքուշ է իմ հոգին,
Թող թախիծն այս դալկահար
Պըսակէ մեզ միասին.
Մի խօսիր դու ոչ մէկ բառ,
Շատ քընքուշ է իմ հոգին:



Անմըխիթար եւ անյոյս,
Կ'իջնէ կըսկիծն այս գիշեր,
Կարօտակէզ իմ հոգւոյս,
Երբ կ'այցելեն հին յուշեր.
Անմըխիթար եւ անյոյս,
Կ'իջնէ կըսկիծն այս գիշեր:

Մինչեւ յուշերն այս մարին,
Եւ մի առ մի մոխբանան,
Հակէ գըլուխդ իմ ուսին,
Լոկ անձնատուր լըռութեան.
Մինչեւ յուշերն այս մարին,
Եւ մի առ մի մոխբանան...



Անոնք, որոնք իմաստուն են՝
կը մոռանան
Եւ չեն յիշեր
Երանական
Հին-հին յուշեր,
Եւ դալկաղէմ,
Տըրտում ու հէք
Չեն արտասուեր.—
Իսկ ես, հոգիս, իսկ ես երբեք
իմաստուն չեմ...


ՊՐՈԳՐԱՄ

Ծաղիկն ինկած հետքին վըրայ Աշունին,
Յըրտէն խամրած ըսպիտակ դէմքն իր փոքրիկ,
Լուռ կ'երազէ գըթոտ օրերն այն հեշտին
Որոնք անցան զերթ անուրջներ խարուսիկ:

Ու երբեմնի զըւարթ հովիկն հոտեւան,
Որ կը պարէր մարդերուն մէջ ծաղկալի,
Հիմա որպէս սովահալած մուրացկան
Ցուպ ի ձեռին թուսիէ ի թուփ կը շըրջի:

Ու ես կ'ըզգամ թախիծն այս հէք տարրերուն,
Զի կ'երազեմ եւ կ'որոնեմ անոնց պէս,
Վաղակորոյս գեղեցկութիւնն այն թագուն
Որ առյաւէտ անհետացաւ իմ կեանքէս...

ԱՅՏԱՑ ԵՐԵԳՈՅ



Լիափըթիթ ծաղիկն ահա ցերեկուան՝
Փերթ փերթ կ'իյնայ երկնի կապոյտ թաղարէն.
Ծաղկի թերթով լեցուն լըմակն հոտեւան՝
Երանդածուփ հայելի մ'է լուսեղէն:

Գօ՛ս տերեւներ կը թափթռփին մի առ մի՝
Լըմին հակած կորաքամակ ծառերէն.
Հայելացած երկինքն յանկարծ կը փըլչի
Թոյլ ու թեթեւ մէկ տերեւի ծըփանքէն:

Լուսինն որպէս կաթիլ մ'արցունք շափիւղայ՝
Մայրիներու մազին վըրայ կը կաթէ,
Մինչ լըճակէն փրթած ալեակ մը կուգայ
Եւ կը հարթէ քայլերուս հետքն աւազէ:

Իշիկունն է մեր կեանքն անուշ ու աղօտ.
Թարշամ տենչի եւ անուրջի փունջ տամուկ.
Յոգնած մանկան նինջի բաղձանք երազկոտ.
Լըճափին ի վար քայլերուս հետք խուսափուկ...

Խոր մըտածման ու հէզ կեանքին՝ յաջորդեցին կեղծիքներ,
Եւ հեղնանքի քամին տարաւ ամէն ազնիւ ըզգացում,
Հսփոփանքի համար ո՞ր կողմ պէտք է նայիլ, չեմ գիտեր.
Մենք խորացած եւ ծաւալուն կըսկիծ ունինք անպատում:

Պար ու պարծանք ու անձնասէր ցանկութիւններ կ'իշխեն մեզ.
Գիրք եւ արուեստ, ոչ ալ կըրօնք հըմայք չունին մեզ համար,
Եւ դու այս օր պատիւ չունիս եթէ երբեք հարուստ չես.
Ա՞, ո՞վ կըրնայ դարման մը տալ մեր բարքերուն սա վատթար:

Սահակ-Մեսրոպ, Խորենացի եւ Ալիշան դառնագին
Պիտի լային ի տես մեր այս աղքատութեան հոգեկան.
Գերեզմաններ, դըռները ձեր յաւէտ ամուր թող փակուին,
Եւ անոնք մեզ երբեք այսպէս ամօթապարտ չի տեսնան...

ԹԻՇՏ

Դառնացած քամին կ'իջնէ լեռնիվար,
Ուժգին ցընցելով ամէն տըրտում ծառ.
Թարշամ գըրկին մէջ դաշտին ալեհեր՝
Հիմա խեղդամահ առուակն է պառկեր:

Կարծես թէ երբեք չէի տեսած ես
Զըմեռն՝ այսքան լուռ մեռելի մը պէս,
Երբ կը մըտածեմ կանզնած միս մինակ,
Զիւնով բեռնաւոր սա ճիւղերուն տակ:

Ի՞նչ կըրնայ հիմա ըլլալ քեզ վահան
Այս հոգեսարսուռ ահին հանդիման,
Երբ գարունէ զուրկ կըրծքին տակ վըհատ՝
Ոչինչ կը մընայ վըշտի փուշէն զատ...



Յուշիկ եկուր, մայր կազդուրման ,ով գիշեր,
Նինջն՝ աչքերուդ, երազ ձեռքիդ՝ բալասան,
Եւ դարմանէ վըհատ հոգին կարեվէր՝
Հազար ու մէկ խոր խոցերէն ցերեկուան:

Եկուր եւ թող ովկիանիդ մէջ մեղմավար՝
Ընկըզմի կեանքն անթիւ մեղքով բեռնաւոր,
Ու ազատէ ըզմեզ նորէն փըրկարար
Անըրջանքի նաւակներովն հեշտօրօր:

Եւ հեղ մըն ալ քու հըմայիչ ձեռքիդ տակ՝
Թող խուլ եւ կոյր, համըր ու կաղ բըժըշկուին,
Բանտարկեալին քակուի կապանքն ամրափակ,
Ողջ ու մեռեալ զիրար գըտնեն վերըստին:

Եկուր, եկուր եւ ցընծութեամբ նահանջի՝
Առաջնորդէ թըշուառ հոգին ալեհեր.
Մանկածիծաղ երանութեան վաղեմի,
Օ՛հ, տենչալի մայր թարմութեան, ով գիշեր...



Ահա կրկին կը վերյիշեմ արտասուագին
Որ դեռ երէկ փոքր էի ես,
Երջանկօրէն անգիտակից ճակատագրին.
Անմեղ տըղեկ մ'երազատես:

Աշխարհն Եղեմ ու երկինքն էր լուսածիծաղ
Հանդէպ հոգւոյս իմ անապակ,
Մինչ ինձ համար գոհար ու թանկ ամէն մետաղ՝
Կը ժանդոտէր սեւ հողին տակ:

Այն ատեն ես չէի գիտեր որ մարդն յիմար
Հազար մեղքով կը մահանայ,
Չէի գիտեր որ թուփին տակ ծաղկապատար՝
Թունեղ լեզուով սողուն մը կայ:

Չէի գիտեր որ մարդկային մարմինն է հող,
Գեղեցկութիւնն երազ ունայն.
Չէի գիտեր որ սէրն է լոկ ասուպ մարող,
Եւ բարեկամն ոսոխ միայն:

Եւ ես տակաւ չէի գիտեր որ խիղճն է խոռւ,
Արդարութիւնն հեղդ ու կոպիտ.
Չէի գիտեր որ հաւատքն է այսքան խարխոռւ,
Եւ պատիւն է փոփոխամիտ:

Օհ, ձանձրացած եւ յոզնած եմ ես մարդկային
Լաց ու կոծին սա խելագար.
Ալ ոչ մէկ տենչ, ոչ մէկ դափնի հըմայք չունին
Իմ վշտահար հոգւոյս համար:

Հիմա միայն կը պաղատիմ վերադառնալ
Հին հանգըռուանն երանական,
Հոգւով, սրտով հոն մանկանալ անդամ մըն ալ,
Ապա մեռնիլ մանկան նըման...

Այն ատեն ես չէի գիտեր որ մարդն յիմար
Հազար մեղքով կը մահանայ,
Չէի գիտեր որ թուփին տակ ծաղկապատար՝
Թռնեղ լեզուով սողուն մը կայ:

Չէի գիտեր որ մարդկային մարմինն է հող,
Կեղեցկութիւնն երազ ունայն.
Չէի գիտեր որ սէրն է լոկ ասուպ մարող,
Եւ բարեկամն ոսոխ միայն:

Ու ես տակաւ չէի գիտեր որ խիզնն է խոռւ,
Արդարութիւնն հեղգ ու կոպիտ.
Չէի գիտեր որ հաւատքն է այսքան խարխոռւ,
Եւ պատիւն է փոփոխամիտ:


Օհ, ձանձրացած եւ յոդնած եմ ես մարդկային
Լաց ու կոծէն սա խելագար.
Ալ ոչ մէկ տենչ, ոչ մէկ դափնի հըմայք չունին
Իմ վշտահար հոգւոյս համար:

Հիմա միայն կը պաղատիմ վերադառնալ
Հին հանգրուանն երանական,
Հոգւով, սբով հոն մանկանալ անգամ մըն ալ,
Ապա մեռնիլ մանկան նըման...



Ահա կրկին կը վերյիշեմ արտասուագին
Որ դեռ երէկ փոքր էի ես,
Երջանկօրէն անգիտակից ճակատագրին.
Անմեղ տըղեկ մ'երազատես:

Աշխարհն Եղեմ ու երկինքն էր լուսածիծաղ
Հանդէպ հոգւոյս իմ անապակ,
Մինչ ինձ համար գոհար ու թանկ ամէն մետաղ՝
Կը ժանգոտէր սեւ հողին տակ:




Թող որ յոդնիմ եւ հատնիմ ես
Ծաղկի պէս,
Ապաւինած շունչ ու մարմին՝
Քամիին.
Թող անունն իմ ու երգեցն իմ
Մըտերիմ՝
Առաւօտեան ցողին նըման
Ամպանան:

Թող ուրիշներ ունայնօրէն
Աղօթեն,
Աղերսելով փառք անունի
Եւ դափնի,
Թող մեկնիմ ես անփառունակ՝
Մեն մենակ,
Եւ չունենամ զիս ցոյց տըւող
Ափ մը հող:

Մոռացութեան խորն անունդին՝
Ահագին
Անուններ կան ու երգեր կան
Եղական,
Նըման անթիւ գոհարներուն
Այն թագուն՝
Որ կը հանդէին ովկիանին տակ
Անապա՛կ:

Թող որ յոդնիմ ու մարիմ ես
Ինքնակէզ,
Ինչպէս անցնող ասուան աղօտ՝
Անծանօթ,
Ու նընջեմ ես երգերուս հետ
Առ յաւէտ,
Ամէն դաժան չարիքէ զերծ
Եւ անեղծ...



Վըտիտ ծաղիկ,
Անփառունակ
Եւ արդար,
Ով դու փոքրիկ
Նըրբաքանդակ
Խընկաման,
Որ կը բացուիս
Կեանքին համար
Մէկ օրուան,
Ու կը թոռմիս
Առանց ունայն
Ցանկութեան:

Դու չես տենչար
Յաւերժական
Գարունի,
Որուն համար՝
Մարդն անդադար
Կ'արիւնի,
Չես նախանձիր
Ծառին դալար
Եւ հըսկայ,
Որ անձանձիր
Կը յամենայ
Դարէ դար:

Եւ կ'ապրիս դու
Խորն անտառին՝
Աննըշմար,
Այդպէս հըլու
Եւ դոհունակ
Առանձին,
Ընտիր կեանքի
Ով երկնային
Նըշանակ,
Կապուտաչուի
Վայրի ծաղիկ
Անանուն...

ԵՐԵՎԱՆԻ ՏՐՈՒՅՆՈՒՄ

Ամէն առտու,
Ամէն իրկուն,
Ծունկի եկուր աղօթելու,
Հայցելով լոկ իմաստութիւն:

Հոգին ազատ,
Խիզն ամբասիր,
Երկնի արդար խորհուրդէն զատ,
Ոչ մէկ կամքի մի՛ խոնարհիր:

Երկիրն է սէր,
Կեանքն է ժըպիտ,
Եթէ ըլլաս ոչինչի տէր,
Միայն ըլլաս տէր քու անձիդ:

Գործ պատուական,
Խօսք սըրտագին,
Թող ըլլան քեղ զէնք ու վահան
Պարսաւին դէմ թէ գովեստին:

Ամէն մէկ օր՝
Կեանքն անվրդով
Ապրէ ընտիր երգով մը նոր,
Կամ փորձըւած բարեկամով:

Յոյսերով հէք,
Տենչերով սին,
Սիրտն երգահիւս՝ թող որ երբեք
Զը կապէ զինք անցաւորին:

Աշխարհն՝ հըզօր
Գոտեմարտիկ,
Ամէն յամառ փարողն անոր՝
Կը տապալէ միայն ինքզինք:

Փառք մի փնտոեր.
Եղիր անփոյթ.
Ծիածանն իսկ ունի ըստուեր,
Բարձունքն ունի գըլիսու պըտոյտ:

Ոչինչ գանձ է.
Ոչինչ անգին.
Աշխարհ կրկին պիտի գանձէ
Ողջ փոխարժէքն իր տըւածին...

ԱՐՄԱՆԻ ՏԻՐԱՎՈՐ

Երբ մի առ մի՝
Աստղերն ամբողջ կը մարին,
Եւ ցըրտագին
Զըմբան քամին
Կը փըչէ,
Յիշէ,
Տրտում հոգի,
Որ այն ատեն նինջն ամենէն անուշ է:

Երբ յոդնած ես
Ու կը դողաս ծաղկի պէս.
Երբ մէջքդ է կոր,
Դէմքդ է տրժգոյն,
Մազդ է ձիւն,
Յիշէ,
Սըտի հատոր,
Որ քեզ համար ալ ամէն ճիդ ունայն է:

Մոռցի՛ր, մոռցի՛ր
Անպատասխան հարցումն հին.
Քեզմէ լաւերն
Այս ափունքէն
Մեկնեցան.
Պըրկէ աղեղն
Ու արձակէ նետն յետին,
Յետոյ նետուէ անդունդն ի վար լըռութեան...



ՀԱՄԱՍՏԵՂԻՆ

Ծովեր անդին՝ հին գիւղ մը կայ աւերակ,
Որու անցեալ տարիներու փառքն համակ՝
Կը հեծկըլտայ մոռացութեան քօղին տակ:

Մելամաղձոտ պատերուն մէջ փըլատակ,
Անյիշատակ ոգիներու ողբէն զատ՝
Կ'արձագանդէ ոչ մէկ նըւագ հարազատ:

Ու երբեմնի եօթն աղբիւրէն երգասփիւռ՝
Հիմա այնտեղ կուլայ կարօտ մէկ աղբիւր,
Կըրծքին վըրայ մարմար գուռին իր թափուր:

Կար ժամանակ որ արծաթ ծուխն հազար տան,
Զանգակատան աղօթքին հետ առտըւան,
Կապոյտն ի վեր կ'աշտարակուէր լուսաման:

Եւ ծաղկածուփ ովկիանին մէջ դաշտերուն՝
Երազային կըզգեակ մ'էր ան փալփըլուն,
Ուր երջանիկ փեթակ մըն էր ամէն տուն:

Ո՞չ, կըրծքիս տակ կարօտ սիրտն այս երբ դադրի,
Երբ երգահիւս յիշատակն իմ թառամի,
Ո՞վ կը յիշէ գողտրիկ գիւղն այդ վաղեմի...



Ոչինչ այնքան գեղեցիկ է որքան այն՝
Որ արծաթէ բարձունքներէն կ'իջնէ վար,
Մազերուն մէջ՝ ծիծեռնակներ ծընծղաձայն,
Եւ գըրկին մէջ՝ ուլ ու գառնուկ ու ճագար:

Որուն առջեւ՝ ձըմրան բանակն յաղթահար,
Հաւաքելով վըրաններն իր ըսպիտակ,
Թաւալզըլոր կը նահանջէ լեռնիվար՝
Եւ կը հոսի դէպի ովկիանն անյատակ:

Որուն օրհնեալ ներկայութեամբն յաղթական՝
Ամբողջ աշխարհ կը պսպըղայ հըրձուանքով,
Ու կ'արձակուին վիրապներէն ձըմեռուան՝
Մեծ ու փոքրիկ բանտարկեալներն հոգեթով:

Ոչինչ այնքան գեղեցիկ է որքան այն՝
Որ արծաթէ բարձունքներէն կ'իջնէ վար,
Մազերուն մէջ՝ ծիծեռնակներ ծընծղաձայն,
Եւ գըրկին մէջ՝ ուլ ու գառնուկ ու ճագար...

ԿՐՏՈՅՑԸ


Անձրեւէն վերջ ծէածան,
Երկինքն ի վար ծըփծըփուն,
Կը բարձրանայ նաժիշտ հովիկն իրիկուան,
Թօթափելու կապոյտ արցունքն ամպերուն:

Նետի նըման սըլացիկ՝
Թըռած դաշտի աղեղէն,
Կը սաւառնի արբշիո արտոյտն երջանիկ,
Կոծկոծելէն զանգակի պէս ոսկեղէն:

Եւ կը ճախրէ անձանձիր
Ճռուղելէն սըրտագին,
Զես գիտեր ի՞նչ տենչանքներու ի խնդիր,
Ներշընչըւած ի՞նչ անուրջով երկնային:

Ու հասնելով գունակառ
Տեսիլներու բարձրութեան,
Բզմայլանքէն յանկարծ կ'իյնայ գըլխիվար,
Ընկըղմէլով չըրվէժին մէջ լուսաման:

Ալ չեմ տեսներ զինք հիմա,
Ու կը մեկնիմ գըլխիկոր,
Բայց երազն իր դեռ մտքիս մէջ կը շողայ,
Եւ սըտիս մէջ կը հընչէ իր երգն հըզօր...



Թեւատարած՝
Գոմի բեմէն աքլորն հիմա
Ճառ կը խօսի հոն յօրանջող ծոյլ կովերուն,
Մինչ ծըւարած
Ծըղըիթ մ'անդին պատին վըրայ՝
Երգ կը մանէ փոշոտ ջահըռովն իր ճըռընչուն:

Կը կոծկոծին
Գառնուկներու զանգակիկներ՝
Առաւոտեան լըռութեան մէջ նըւաղելէն.
Այնպէս ուժգին
Կը բառաջէ եզն արտնիվեր՝
Որ հերարձակ կ'ելլէ արեւն իր անկողնէն:

Արեգակի
Նայուածքին տակ հըրահոսան,
Բարձունքներու ականակուռ շըղարշը ձիւն՝
Կը քայքայուի
Բիւր լարերու լուսածածան,
Եւ կը լարուի լըճակներու տաւիղներուն:

Մինչ կենսատու
Արմատներու ջիղերն արծաթ՝
Արբենալով կը թրթըռոան կարօտագին,
Եւ ծառերու
Գորշ ու ժանգոտ թեւերն երկաթ՝
Հազար ու մէկ ողջ գոհարներ կը բողբոջին:

Զինջ գարնանայդ,
Եւ սարէ սար ծիծաղ ու պար,
Օ՛չ, ի՞նչ օրհնենք եւ ըսփոփանք երանական,
Որ ցայդէ ցայդ
Ցերեկ մը կայ ցընծապատար,
Եւ որ ձըմեռ չի յաջորդեր մեկնող ձըմբան...



Կը փալմիըլի մէկ հատիկ աստղ ըսպիտակ՝
Գըլխուն վերեւ վեղարաւոր բըլուրին,
Կը բարձրանայ համերգն հիմա ներդաշնակ
Վազող չուրին եւ զեփիւրին զովագին:

Մայրամուտի ըսփոփիարար պահն ահա
Կը ժամանէ բարիքներով երկնային,
Եւ ամէն ինչ հիմա լըոիկ կ'ըստանայ
Արժանի վարձքն իր ցերեկուան զըրկանքին:

Լըծվարին՝ գոմ, մըշակին՝ տուն եւ դադար,
Կը շընորհուի ծըծկեր մանկան նինջ ու կաթ,
Եւ բոյներու ձագուկներուն դողահար՝
Ծընողական քընքուշ թեւեր խանդաղատ:

Ժամուն կոչնակն օրհնըւելու կը կանչէ
Բարեպաշտներն՝ որ կ'ըստապեն անձկագին.
Ա՛, սըրտիս մէջ կ'իջնէ հիմա ճաճանչէ
Կարեկցութիւնն իմ պապերուս հաւատքին:

Ու կը խորհիմ որ իրկունն այն որոշեալ՝
Երբ իմ կեանքի կընքէ ցերեկն յաւիտեան,
Պիտի հանգչի իմ յոդնատանջ հոդին ալ
Տիրոջ գըթոտ թեւերուն տակ հայրական...



Լիալուսնի կ'իջնէ անուրջն ըսպիտակ՝
Արեւելեան գորգին վըրայ պարտէզին.
Կ'անցնի հովիկն ու գերթ ծըփուն պըրիսմակ՝
Թաց տերեւներն հատիկ հատիկ կը փայլին:

Որքան գողտրիկ, որքան փափկիկ կ'երեւան
Ծաղիկներն այս՝ նըման հասուն կոյսերուն
Որոնք պիտի յաջորդ առտուն հարս ըլլան
Մարգարտայեռ շըղարշներով պըսպըղուն:

Լըճակն հեռուն կը տարածուի քընքօրէն,
Ինչպէս խոշոր հայելի մը անապակ,
Որուն հակած իրենք զիրենք կը դիտեն
Աստղերն անուշ եւ լուսընկան գոհունակ:

Ու ես հիմա կը մըտածեմ ապշահար,
Որ սա փառքով պըսակուելու փոխանակ,
Ինչպէս կ'երթայ, ինչո՞ւ կ'երթայ մարդն յիմար
Բանտարկուելու չորս պլատերով ամրափակ:

Ըմպած գինին այս բաժակին արծաթէ՝
Խոտին վըրայ ես կը պառկիմ երազուն,
Եւ ջերմագին հոգիիս մէջ կը ցաթէ
Իմաստութիւնն իմ պապերուս պապերուն...



Կը բարձրանայ արծաթ մուխի մը նըման՝
Փռշիացած գեղեցկութիւնն արտերուն.
Պատերուն տակ հիմա միայն կ'երեւան
Դըդումներու ոսկի դէզեր չողչողուն:

Ծառերն որպէս պարտիզաններ պարտասուն՝
Արմունկ կուտան ցանկապատի կըռնակին.
Միրգերն հիմա այնքան թուլ են ու հասուն՝
Որ կոչնակի արծագանգէն կը թափին:


Ու տերեւներ կ'իյնան գետին զերթ թիթեռ,
Երբ ցըրտահար կ'անցնի քամին դողալէն.
Ցուպին հակած կը խորհի պապն ալեհեր
Թէ ալ գարուն պիտի տեսնա՞յ ինք նորէն...



Ուսին հըրացան եւ կրծքին փամփուշտ եւ կշտին դանակ,
Ոտքերուն տըրեխ, ըզգեստին վըրան հազար կարկըտան,
Հին, աւանդական բարքերու պաշտպան եւ փառքի պահակ,
Շունչն անոնց դաժան բարձըր լեռներու բուք է եւ բորան:

Առիւծի բաշով, արծուի աչքերով եւ քիթով անգղի,
Գայլն անգամ չունի անոնց կատաղի ժանիքին նըման.
Դըլուխներ ջարդող, սիրտեր փարատող, արեան ծարաւի,
Ամէն ոսոխի անոնք հեղնանքով կը նային վըրան:

Ուսին հըրացան եւ կրծքին փամփուշտ եւ կշտին դանակ,
Ոտքերուն տըրեխ, ըզգեստին վըրան հազար կարկըտան,
Բնվ դուք հայրենի բարքերու պաշտպան եւ փառքի պահակ
Աժդահակներ քաջ, յաւէտ աննըւած, յաւէտ յաղթական...



۳۷۰۰

Գիշերն անուշ է որպէս թագուն սէր.
Յուշիկ կը բացուին ծաղիկ շրթունքներ.
Զըմհորի առկախ դոյլէն արծաթէ՝
Սրտառուչ երդի նըւագ կը կաթէ:

Բուրեան շրթունքներ յուշիկ կը բացուին.
Ամէն ծիլ՝ համբոյր մ'ունի շրթունքին.
Եկո՞ւր, վաղեմի դըոնէն սիրերգակ,
Գիշերն անուշ է, լուսինն ըսպիտակ:

Ամէն ծիլ՝ համբոյր մ'ունի շրթունքին.
Ծղրիթներ տարփոտ բառեր կը խօսին.
Եկո՞ւր, դիր ուսիս գըլուխդ հերարձակ,
Աղջիկ, գըլխիկըդ վարդի հանգունակ:

Եւ թող կոսկերըդ, վարագոյր թաւշեայ,
Իջնան մանիշակ բիբերուդ վըրայ,
Երբ կարօտ շրթունք՝ շրթունքի փարէ,
Գիշերն անուշ է, լուսինը բարի...



ՀԵՅԻՑՈՒՐ

Կը ժամանէ ժըպտաղէմ
Բուրեան ըոպէն նազելի,
Զոր կաթողին կ'ողջունեմ
Ամէն յոյսէ եւ երազէ աւելի:

Ամէն յուշէ իսկ չըքեղ,
Վայրկեանն անհուն եւ աղու,
Երբ հոգիներ սիրազեղ՝
Անմահօրէն կը փաթթըւին իրարու:

Եւ որբացած վաղաժամ
Ողջ տարիներն անցեալին,
Համբոյրներով անթարշամ՝
Կը պըսակուին ու կը ցընծան վերըստին:

Գըրկէ ուժգին, ո՛վ իմ սէր,
Այժըմ ընդմիշտ յաղթահար
Ժամանակն ալ, մահն ալ ծեր՝
Հին երազի ըստուերներ են մեզ համար . . .

Զէ, մահն երբեք չի կը ընար
Խըզել սիրտն իմ քու սըրտէդ,
Ոչ ալ խորհուրդն այդ խաւար,
Քողել մեր սէրն առյաւէտ.

Զի փոշիին մէջ չիրմին՝
Մենք միասին կը պառկինք,
Եւ կը թըռինք միասին
Մինչեւ զէնիթ ու երկինք.
Զէ, մահն երբեք չի կը ընար
Խըզել սիրտն իմ քու սըրտէդ,
Ոչ ալ խորհուրդն այդ խաւար,
Քողել մեր սէրն առ յաւէտ:


Ոչ մէկ որոտ՝ մեր երգին
Կը նայ սաստել լըռութիւն,
Ոչ մէկ ովկիան ահագին՝
Մարել բոցն այս մեր հոգւոյն.
Մենք կը թըռինք միասին
Մինչեւ զէնիթ ու երկինք,
Եւ փոշիին մէջ չիրմին՝
Մենք միասին կը պառկինք.
Ոչ մէկ որոտ՝ մեր երգին
Կը նայ սաստել լըռութիւն,
Ոչ մէկ ովկիան ահագին՝
Մարել բոցն այս մեր հոգւոյն:

Մեր սէրն յաւէտ անբաժան,
Ոչ մէկ կատար ու պատուար,
Եւ կամ իսպառ կորըստեան
Ոչ մէկ անդունդ չի ճանչնար.
Զի փոշիին մէջ չիրմին՝
Մենք միասին կը պառկինք,
Եւ կը թըռինք միասին
Մինչեւ զէնիթ ու երկինք.
Մեր սէրն յաւէտ անբաժան,
Ոչ մէկ կատար ու պատուար,
Եւ կամ իսպառ կորըստեան
Ոչ մէկ անդունդ չի ճանչնար . . .

ՄԱՐԴԱԾՈՎ

Երկունքի ահաւոր դու գիշեր,
Դուք աստղեր
Եւ լուսին,
Խըփեցէք տիրագին
Զեր աչեր:
Հեռացէք ըստուերներ դալկահար.
Արթնցիր
Կենարար
Արեգակ,
Ու շողայ ու բաշխէ անձանձիր
Համբոյրներ անապակ:


Պարեցէք առտըւան
Զեփիւռներ
Հերարձակ,
Օրբելով ծաղիկներ հոտեւան
Ու ծառեր սիրերդակ:
Ծափեցէք լիճերու եւ երկնի
Գանգրահեր
Նայեատներ
Գեղանի.
Երգեցէք թուչնիկներ երջանիկ
Եւ փոքրիկ
Միջատներ գունագեղ,
Որ կ'ապրիք
Դաշտին մէջ, պատի ձեղք, ամէն տեղ:
Արթնցէք հովիւռներ
Փոքր ու ծեր,
Անգրդով
Հնչելով
Սըրինդներ մեղմագին.
Պարեցէք դուք գառներ
Եւ ուլեր նորածին,
Սըրտագին
Եւ յուշիկ
Մաղթելով միշտ զըւարթ, միշտ անդորր
Բարի օր
Իմ փոքրիկ
Մարալին...



Անկողնիկդ է քու գառնուկի գանգուր,
Վերմակդ է ճերմակ ճագարի մուշտակ,
Սընարդ է քնքուշ տատրակի փետուր,
Եւ գըլխուդ վերեւ հըսկուն հըրեշտակ:

Մի՛, անըրջածուփ աչերդ մի՛ բանար
Նընջէ, իմ տըղաս, նընջէ քնքօրէն,
Եւ թող աղաւնի գառնուկ ու ճագար
Երազներուդ մէջ անվերջ կաքաւեն:

Պահն այս խուսափուկ՝ թող որ երկարի՛,
Օ՛հ, կապուտաչուի մանկութիւն անգին,
Նըման տատրակի, գառի, ճագարի,
Մեծցիր, իմ տըղաս, մեծցիր յամրագին...



ՅՈՎՀ. ԱԻԱԳԵԱՆԻՆ

Առաւօտեան վառ ծիրանին կը կաթկըթէ ծովին վըրայ
Եւ լուծուելով կապոյտին մէջ՝ վարդի արիւն կը գոյանայ.
Պահն է քընքուշ գըթութեան պէս, ջուրն է անուշ նինջի նըման,
Երբ անըշուկ կը յանձնուիմ ալեակներու զըւարձութեան:

Եւ տարածուած մէջքի վըրայ թոյլ ու թեթեւ ու երազուն,
Ես կը սահիմ աչքերս յառած դէպի երկնի կաթն ամպերուն,
Որոնք լոյսով շաղախուելով կը քանդակուին պըսպըղագին,
Ինչպէս սըրտիս տենչերն արդար՝ կապոյտին մէջ իմ հոգիին:

Բուրումնաւեղձ՝ հոտոտելէն անըրջանքի վարդն ընդերկար,
Յանկարծ ծովի մակերեսէն ես կ'ընկղմիմ անդունդն ի վար,
Ինչպէս ասուապն ըզգըլխանքէն կը թաւալի կարօտագին
Ու կը թաղուի ականակուռ գիշերին մէջ գարնանային:

Խորն անդունդին՝ հոսանքներու կախօրբանին մէջ անյարիր,
Կարծես յանկարծ մահուան նինջին կ'ըզգամ ըղձանքն հեշտագըրգիու,
Մինչ ներսիդիս բանտարկըւած թըռչնոյ նըման սիրտն իմ անքուն՝
Իեղուկ կանչով կը զարնըւի վըրհատ կըրծքիս չորս պատերուն:

Ու տակաւին աչքերուս մէջ կ'ըզգամ տաքուկ համն արեւին.
Թոքերուս մէջ կը բորբոքի օդի պասուքն աղերսագին.
Անգութ նայեատ, ինչպէս խեղդել կարօտ սիրտն այս դեռ տըրուիուն,
Մինչ իր վերեւ կ'անձրեւէ լոյսն եւ կը բուրէ խունկն արտերուն:


Ինչպէս մոռնալ գարնան զմբուխտն եւ Ացունի փառքն ոտկեղէն,
Աղամանդէ գեղեցկութիւնն անտառներուն ձըմեռ ատեն.
Ինչպէս մոռնալ ակատ ձեղունն աստեղազարդ գիշերներուն,
Եւ ջութակներն ու տաւիղներն առուակներուն քաղցրահնչիւն:

Ու երկընքէն հըրաշք հայցող մանկան նըման հաւատաւոր,
Հիմա սըրտանց ես կ'աղօթեմ փակ աչքերով արտասուաթոր.
Օ՛հ, վերցուր զիս, այս ցըրտագին հեղուկ շիրմէն փըրկէ, Աստուած,
Ըըրհեղեղիդ գըթոտ գոտին հեղ մ'ալ տեսնեմ շըրջանակուած:

Ի լուր կանչիս, կարծես յանկարծ բեռն ուաերուս կը թեթենայ,
Նետի մը պէս արձակուելով կը բըզըքտեմ պատանքն հըսկայ,
Եւ լայն բացած դալուկ ըըրթներս աղբիւրին դէմ գեփիւսին զով,
Մոլար հոգիս ներս կը քաշես մէկ լիաթոք ներշընչումով:

Օ՛հ, ինչ բերկրանք, ինչ խըրտղըտանք եւ ի՞նչ հեշտանք երանական,
Երբ մը թիւնած աչք եւ խուլ ականջ վերաբացուած կըրկին կ'ըզգան,
Երբ դանդաղած հոսանքն արեան կը թաւալի հեղեղագին,
Ու հէք մարմինն անդամ մըն ալ կը փաթթըւի իր հոգիին:

Բազկատարած յորձանք տալով՝ սըրտիս զարկին հետ համաշափ,
Ծիծաղելէն ու պոտալէն ես կը լողամ դէպի ծովափ,
Ու զերթ գերի ինկած գետին կը համբուրեմ աւազն ու քար,
Մինչ յորդառատ տաք կաթիլներ կը գըլորին այտերս ի լիար.



	Եջ		Եջ
1. — Անցորդը	16	24. — Խարկանիք	23
2. — Առաջին Վիշտ	19	25. — Կարճ Եղանակ	43
3. — Աշնան Երեկոն	36	26. — Հաւատամ	14
4. — Ազերս Նահանջի	40	27. — Հին Յուշեր	34
5. — Ազերս Մոռացման	42	28. — Հասուցում	62
6. — Արտոյտը	51	29. — Զօնի	11
7. — Բանաստեղծին	28	30. — Ճանապարհ	20
8. — Գառն Աստուծոյ	15	31. — Ճգնաժամբ	29
9. — Գիշերային Պաշտամունք	30	32. — Մետուսա	24
10. — Գիւղի Աշուն	56	33. — Մքութիւն	26
11. — Գիշեր	39	34. — Մաղթանիք	64
12. — Գոհութիւն	44	35. — Մարալիս	66
13. — Գիւղը	49	36. — Նախերգանիք	7
14. — Գիւղի Գարսւն	50	37. — Ողբերգ	25
15. — Գարնան Այգ	52	38. — Որոնում	35
16. — Գիւղի Երեկոն	54	39. — Սփոփանիք	21
17. — Գիշերն Անուշ է	61	40. — Սէր	63
18. — Թոյլ ու Թերեւ	17	41. — Վիշտ	38
19. — Թաղումը	18	42. — Վերջին Տաղը	46
20. — Խմաստութիւն	55	43. — Վերադարձը	68
21. — Լոռութիւն	32	44. — Տաղ Նուիրման	13
22. — Լեռնական	57	45. — Տագնապը	37
23. — Խոնարհութիւն	22		

ՀԱՏՈՐՆԵՐ

1. — **ՔԻԶ ՄԼ ԵՐԿԻՆՔ**
2. — **ԼՈՅՍ ԵՒ ՍՏՈՒԵՐ**

Ստանալու համար դիմել՝
Վ. ՍՕՖԵԱՆ

**3750 BROADWAY
NEW YORK CITY, U.S.A.**

1000



NL0344787

55845

ԳՐԱԴԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ